

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

ՏՐ. ՅՈՎԱԷՓ ԹՐՈՍՆԵՆ

Հիմնադիր «Թորոսեան Հիմնարկութեան»,
ի Հիմնդիր:

Վագագայն մանկութեան է, եւ մեծ է այն անձն,
որ այս մանկութեան երջանիկ ապագայ
կը պատրաստէ: Փորձիկ ազգերու մէջ
անշուշտ շատ աւելի մեծ պէտք են երեւոյլ այս-
պիսի անձինք, որոնք մանկութիւնը ինամեղով՝ ազ-
գին մտաւոր եւ բարոյական զարգացման զգալի
ձեւնաւ կը հանդիսանան: Երջանիկ պէտք կըք ուրեմն
զմեզ համարիլ, որ Կա-
խահնամութիւնն ատեն ա-
տենմեր ազգին մէջ ալ յա-
րուցած է անձինք, որոնք
հոգածութեան աւարկայն
եղած է հայ մանկութիւնն,
որով եւ ազգին ապագայն:
Այսպիսի անձնաւորու-
թեանց շարքին մէջ յատ-
կապէս լեհահայոց համար
առաջին կը հանդիսանայ
Յովսէփ Թորոսեան, որ իւր ի
լեմպերկ հիմնարկած Թո-
րոսեան հիմնարկութիւնն անու-
անալ ազգային հաստա-
տութեամբն 25 տարիէ վեր
լեհահայոց մտաւոր զար-
գացման մեծապէս նպաս-
տած, նոյն ազգայնոց սրբ-
տագին շնորհակալութիւնը
վայելած է. եւ իրաւամբ
արժանի է, որ նոյն հիմնարկութեան 25ա-
մեայ տարեկարծին առթիւ ծանօթանայ բովան-
դակ ազգին:

Յովսէփ Թորոսեան, որդի Թեոդորոս Թո-
րոսեան հայ վաճառականի, ծնած է 1785ին
Ապրիլ 9ին Կալեցիոյ լեմպերկ քաղաքը: Տարրա-
կան եւ բարձրագոյն ուսումները տեղական դըպ-
րոցներու մէջ յաջողութեամբ աւարտելէ ետեւ՝
կը մտնէ Ղեմպերկի համալսարանն, եւ ինք զինք կը
նուիրէ փիլիսոփայական ճիւղին: Սակայն երիտա-
սարն Թորոսեան մարդկութեան գործնականա-
պէս օգտակար ըլլալու կոչուած կը զգայ ինք
զինք: Թող կու տայ փիլիսոփայութիւնը եւ կ'եր-
թայ ղիկննա բժշկութիւն ուսանելու: Բժշկու-

թեան ուսման որոշեալ ընթացքը կ'աւարտէ եւ
յաջող բնութեամբ կ'անուանուի «վարդապետ
բժշկութեան» (docteur): Յամին 1812 ՏՐ՝ Թորո-
սեանի կը սորուի «արժանեաց շքադրամ» (vir-
tuti militari) Կալեցիոյ բանակին մէջ իբրեւ զին-
նուորական բժիշկ մատուցած մեծամեծ ծառայ-
ութեանց համար: Չիւնուորական ծառայութեան
թող կու տայ զիւնուորական վեճնարը, եւ Կալե-
ցիոյ Սգանիսյաւ քաղաքը կը պարտադիր բժշկու-
թեան: Այս ժամանակէն արդէն կը սկսի հայ
աղքատ պատանեաց ուսումնական կրթութեան
ձեւնաւ ըլլալ. բայց ի մասնաւորի 1850էն ի

վեր բժշկութեան գանձած
գրամը կը գործածէ Կալե-
ցիոյ հայ աղքատ պատա-
նիկներու ուսման շատերուն
տարեկան պիտոյքը շնոր-
հելով:

ՏՐ՝ Թորոսեան ամուրի
էր: Այս պատճառաւ ու-
նեցած բաւական հարստու-
թիւնը կ'ուզէ նոյն իսկ կեն-
դանութեան ատեն որոշել
այնպիսի վախճանի մը, ու-
րուն միշտ սիրաշարեալ էր.
այն է՝ հրատառել զպրու-
ցական մեծ հիմնարկութիւն
մը, որոյ վախճանն ըլլայ
Կալեցիոյ աղքատ ազգայնոց
որդիքը կրթել ամէն կարգի
ուսմանց մէջ:

Այս հիմնարկութիւնն
արժանի է հոս մանրամասն
յիշուելու: Կուսաւոր գա-
ղափար մը տարու համար
բաւական է համառօտ քաղաւաք մը յառաջ
բերել նոյն հիմնարկութեան լեհերէն վաւերա-
գրէն, որ պետական կերպը պաշտօնապէս հաս-
տատուած է:

ՏՐ՝ Թորոսեան այս պաշտօնական վաւերա-
գրին մէջ կը գրէ, թէ իւր սրտին յօժարութեանն
հետեւելով՝ Կալեցիոյ լեմպարկութեան մէջ
գտնուող աղքատ հայ պատանեաց մտաւոր եւ
բարոյական կրթութեան համար Հիմնարկութիւն
մը կը հաստատէ, որ պիտի կոչուի Թորոսեան
Իոյրոցական հիմնարկութիւն (Trosowiecz'sche Bil-
dungs-Institut): Այս հիմնարկութեան վաւերա-
գրոյն հիմնական կէտերն հետեւեալք են.



ՏՐ. ՅՈՎԱԷՓ ԹՐՈՍՆԵՆ

Այս ամենայն նշոյն տարին պաշտօնակէս Տաստատուեցաւ՝ քաղաքին կառավարութեան կողմանէ ամեն պահանջեալ ստորագրութիւններով և. հայ Ազգեպետութեան և. կանոնիկոսաց ստորագրութեամբը:

Սոյն հիմնական վաւերագրէն հանուած է նաև Հիմնարկութեան կանոնագրութիւնը, որով պարտ Հիմնարկութիւնը կը կառավարուի:

Այսպէս Տաստատուած հիմնական վրայ Տաստատուած Հիմնարկութիւնն առաջին օրէն մինչև ջրայտը Գեր. կայեղանոս կայեղանեան՝ հայ թագադիր կանոնիկոսին արժուճ Տոկոսութեան սակ 25 տարւոյ մէջ այնչափ յառաջացած է, որ Հիմնարկութիւնն այս տարի ունի 124.000 ֆլ. դրամագումար և սեպհական շէջք մ'ի բնակութիւն աշակերտաց, որմէ բարեկիշտասակ Հիմնադրին կամայ Տամբառ կը հոգայտին 45 ֆլ. պատանիներ Հիմնարկութեան շէջքին մէջ, և. աշակերտ մը՝ Սեպեղիկէ դուրս:

Այժմու փոխանակալքէն հայազգի անուանակար Պարոն Յովհ. Անտոնան, Եփեղոս Թորոսեան, Յովհ. Վ. Յոյգեան, Աստուածատուր Խաչատուրեան, իսկ պետական խորհրդանոցի կողմանէ ընտրեալ է Յովհ. Աբգարեան, անդամ նշոյն խորհրդանոցի:

Բարեկենսար Տիմոթէոսի իւր քրանչէն Հիմնարկութիւնն երկայն չկրցաւ վայելել: Յամին 1869 Մայիս 25ին մեկնեցաւ իւր սիրելի անունը 84 տարեաց բնուան տակ: Ավազն այս օրս ամեն Վհհհայոյն բերանն է օրհնութեամբ իւր պատուական անունն, ինչպէս անձամբ բոլոր առիթ ունեցայ. և. Հիմնարկութեան վարիչն՝ կանոնիկոս կայեղանեան բաւական չհամարելով այս կենդանի արձանն, նաև և. անոր մարմարեայ կիսարձանն երկինագոյն մարմարեայ շէջք շքեանակերտ մէջ կանգնած է ի Վեմպերկ, Հայոց եկեղեցւոյն անկողմեան որմնոյ վրայ, որչ արձանագրութիւնն է՝

JOSEPHUS DR. TOROSIEWICZ
INSTITUTI ORPHANORUM
R(itus) A(rmeni)
FUNDATOR
N(atatus) 1735. M(ortuus) 1869.

կայ նաև ուրիշ արձան մը Հիմնարկութեան շէջքին պարտիզին մէջ:
Ներկայ պատկերս իւր ծերութեան լուսանկարին վրայէն առնուած է:

Հ. Գ. Գ.



Գ Ր Ա Վ Ա Ն

ՓԻԼՈՍՏԻ ԵՒ ՊԼՈՋԱՅԵՒ ԳՐԱԲՈՑ ՀՈՅՆԵՐԸ
ԹՐԿՄԱՆԱԹԻՒՆԸ



Սոյնքերնադէտ անգղիացի Փրեդէրիկոս Կ. Կոնբէր (Fred. C. Conybeare) որ սուսչիշ է Օքսֆորդի համալսարանի մէջ, երկու մասի գրութիւնն հրատարակած է Փիլոստի և. Պլատոնի գործը հայերէն հին թարգմանութեանց վրայ: Առաջինն է տերտակ մը, որուն վերնագիրն է. Specimen lectionum armeniacarum, or A Review of the fragments of Philo Judaeus as newly editet by J. Rendel Harris, by F. C. Conybeare. Oxford, 1890. էջ 15. 80. (Օքսֆորդ հայկական ընթերցանոց կամ Ռ. զրու թիւը հասակաւորաց Փիլոստի Հերի բոս նոցայ հրատարակած են Ե. Բէնդէ Հարիսի): — Երկրորդն է համառոտ հասուած մը Պլատոնի զրոյց հայերէն թարգմանութեանց վրայ անգղիերէն The classical Review as newly editet by F. C. Conybeare, (London, 1889, Vol. III, N. 8. էջ 340—343, 6 սիւն): Այս երկու մասի գրութեանց թարգմանութիւնը կը գնենք հաս:

Ա.

ՕՐԻՆԱՎ ՀԱՅՎԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՈՑ ԿԱՄ ՈՂՂՈՒԹԻՒՆԻՒՄ ՀԱՏԱԿԱՍՈՐՈՑ ՓԻԼՈՍՏԻ ՀԵՐԻՂ

Այս քննութեան նպատակն է Բէնդէ Հարիսի (Փիլոստի հատկատարոց) հրատարակութեան վրայ յուշելու այն ընթերցանոց տարբերութիւնը, զոր Փիլոստի հայերէն թարգմանութիւնը մեր առջև կը գնէ: Այս թարգմանութիւնը 450 (Յ. Բ.) թուականին վերջը չէ եղած, ինչպէս յայտնի է Մովսիսի Խոսեղանցոյ և. ուրիշ նշոյն ժամանակի հայ մատենադար այս զրքէն յառաջ բերած կոչումներէն. ուստի և. մեր առջև կը գնէ Փիլոստի զրոյց այնպիսի բնագործ մ'որ նոյն հեղինակին մահուանէն 250—300 տարի ետքը գրուած էր՝ եւ. թարգրելով որ հայ թարգմանչին գործածած բնագիրը գոնեայ հարիւրամեան ըլլար, որ անհասանական չէ: Հայերէն թարգմանութիւնը տարկաբար բառ առ բառ է և. ծիշդ, ինչպէս հին յունական մատենադար բոլոր հայերէն հին թարգմանութիւնը: Փիլոստի բոլոր հայերէն թարգմանութեանց գտնուած զրքերը սպասած չէն. բայց երկու տղամտնութեանց նախնականութեան, Վասն հոգւոյ անասոց, Ծննդոց և. Եկեղ զրոյց երկու մեկնութիւնը հրատարակեցան ի Վերետիկ 1822—6 Հ. Մ. Վ. Աբգերեանի ձեռքով: Այս զրոյց յոյն բնագիրը կրտուած է, բայց շատ հատակադար կան Յովհաննու Միաննիսի համեմատութեանց և. ուրիշ հին քրիստոնեայ մատենադարաց քով: Հարիս Աբգերեանի լատիներէն թարգմանութիւնը գործածած է յոյն հասակաւորներու հրատարակութեան ժամանակ՝ յոյն բնագիրն ուղղելու համար: Եւսակալ-

Սոյն տերտակին առաջին էջն որ կ'պատկերէ թիւն շէջքն մեր նիւթոյն հետ մեր թարգմանակ Թորոսեանի թիւնը կը սկսէ էջ 2. 5.